


ԳԱԽԱԶԱՆԱՀՄԱՅ ՊԱՏԱՆԻՆ



նեայր ունի իւր պաշտպան փաստարանը, և 12 ընկերաց յանձնախումբէ մը կը դատուի: Երբ վէճը կը վերջանայ՝ դատաւորը պայծառ կերպով և անկողմնակալութեամբ վճիռները կու տայ : Պ. Ճըրճ հիմնադիրը միշտ ներկայ կ'ըլլայ երբ ատենանք բացուի, բայց երբէք չի մասնակցիր ոչ վիճարանութեան և ոչ վճիռներուն : Պատիժներն են . Տուգանք և ազատութեան կորուստ : Բանտարկեալները երկաթեայ ձողերով վանդակներու մէջ կը փակուին՝ ոստիկաններու հսկողութեան տակ : Առաւօտները զանոնք դպրոց կամ աշխատութեան կը տանին բանտարկեալի զգեստով, բացարձակապէս արգիլելով՝ ո՛ր և է քաղաքացւոյ հետ խօսիլ : Երբ վերջուած է . ամենէն մեծ պատիժը հասարակապետութենէն արտաքսուիլն է : Քաղաքացեաց կըթուփիւնը Տեսչի մը յանձնուած է հինգ ուսուցիչներու սպայակոյտով մը : Իսստիարակութիւնը հոս մեծ քայլեր ըրած է . քաղաքացիներէն շատերը յետ դափնեպատկով զարդարուելու *Cornell's Harvard* և ուրիշ համալսարաններու մէջ, նախանձելի և պատասխանատու պաշտօններու գլուխ անցած են, որ Ամերիկայի մէջ սովորական մարդիկներու չեն յանձնուիր : Աղջիկներու մեծամասնութիւնը երբ կը թողուն հասարակապետութիւնը՝ կ'աւմուսնանան . ուրիշներ խոհակեր և ազախին կ'ըլլան, իսկ ամենատաղանդաւորները ուսուչուհւոյ վկայագրով՝ կ'ըլլան քարտուղար կամ արագագիր :

Պ. Ճըրճի հաստատած *Junior Republic* լաւ յաջողութիւնը տեսնելով շատ գաւառներ՝ ուզեցին անկից հատ մ'ունենալ : Այս պատճառաւ 1908ի փետրուար 1ին հաստատուեցաւ « Միացեալ Հասարակապետութեանց ազգային ընկերութիւն »ը, որուն նպատակն է Տէրութեան ամէն գաւառներուն մէջ այդ դպրոցէն գոնէ հատ մը հաստատել :

Յ. Ա. 1* .



Ամէն ոք գիտէ թէ մարդկութեան համար ամենակարեւոր ու կենսական տարրերէն մին է ջուրը . բայց երբ առիկայ ակունքէն չի բղիխր և վազուկ չէ՛ դիւրաւ կ'ապականի և կը դառնայ սերմաւրան մը ամէն տեսակ հիւանդութեանց, որոնց զէմ չի կրնար առնուլ ամէն անգամ բժիշկն :

Այսօրուան օրս ջրբարանական գիտութիւնը մեծապէս յառաջադիմած է, ծառայութիւն մատուցանելով տնտեսական կեանքին . սակայն դեռ չէ հասած այն կէտին՝ որ կատարելապէս լրացնէ մարդկութեան այդ պէտքը :

Կան քաղաքներ և գաւառներ՝ որ զուրկ են առատ ջուր ունենալէ, և այդ խեղճ ժողովուրդը չարատանջ նեղութեան մէջ կը տառապի :

Ուստի յետ բազում հնարից, մարդկութիւնը մտածից առջևն առնելու այս նեղութեան . և ահա նորոգեց կամ ըսեմ վերակենդանացուց Զրազուշակոպրիւնը, որ արդէն իսկ հին անգամ ծանօթ էր : Եթէ բանանք Հնգամստեանը կը գտնենք փարաւոնի մոգերը և դիւթիչները որոնք տեսակ մը գաւազան կը գործածէին, նոյնպէս Ահարոնի գաւազանը՝ որ օձ դառնալով կերաւ միւսները (*յելից*) :

Նոյնպէս յունաց մոգերը և մոգուհիներն իսկ գաւազան կը գործածէին իրենց կարխարդութիւնները կատարած միջոց, և ասոր գործածութիւնը կը տէէ մինչև Միլիէ դար :

Տասնութեցերորդ դարուն՝ նոր կերպարանք մը ստացաւ այս գաւազանը, որ է գուշակել ջրոց և մետաղաց երակները . մարդ երբ այս գաւազանը առկախ կը բռնէ, և երբ գայ ճիշտ այն տեղը, յորում ջրոյ երակ մը կայ, կը հակի գաւազանը ինքն իրեն :

Ջրոյ գուշակութենէն զատ այս գաւազանին կը յատկացնեն այլ կարողութիւն .

հերի Կլայինքն՝ որոշել կորսուած երկրի մը սահմանը, կամ հայրենիք մը, և կամ աւելի ևս հետաքրքրական՝ գտնել լքեալ տղու մը ծնողքը : Եթէ դիտելու ըլլանք՝ շատ ջրագուշակներ կան, սակայն այս բազմութեան մէջէն քիչեր եղած են՝ որոնք մեծղի արդիւնքներ առաջ բերած են. որոց մէջ յիշուելու արժանի է իտալացի 16ամեայ ջրագուշակ Ռօզան, որն որ ինչպէս կը տեսնենք իր լուսանկարը, ջրոյ երակներ կը փնտռէ : Իտարիոյ մէջ ջրոյ պակասութեան պատճառաւ զինքը կանչեցին են. Ռօզա ամէն ջանք ի գործ դրաւ, և յիբաւի Վէրթէնէլիօ, Վիլլանօվա, Չիթթանօվա, Պուիէ և այլ քաղաքաց մէջ ջրոյ բազմաթիւ երակներ գտաւ :

Այս միջոցիս պատի ջրագուշակը ցոյց տուաւ իրեն բնախօսական զգացողութեանց ճշմարտութիւնը, որովհետեւ գտաւ ջրհորներ, աղբիւրներ, որոնք իրեն անծանօթ էին, ընդհակառակն ծանօթ էին քաղաքապետին և հողատիրոջ :

Բարէնցոյի մէջ մասնաւոր կերպով գիտնականք և ջրագէտք ուզեցին զրական կերպով ստուգել այս իրողութիւնը, ինչպէս նաև սօքթ. Բօկաշինկ, սօքթ. Արօլօնիօ. և յիբաւի, յաղթանակը մեծ յաջողութեամբ վերջացաւ, մեծ ազդեցութիւն թողով ներկայներուն վրայ, որոնք ամենին հիւքին վրայ յոյս չունէին :

Այսպէս Ռօզա գտած է անհամար ջրոց հոսանքներ, նշանակելով իրենց խորութիւնը, որոշելով՝ թէ ջուրը վազմակ է թէ կայուն, որքան լայն կամ նեղ, քանակը քիչ թէ շատ, ինչ ուղղութիւն ունենալը, տաճ. թէ պաղ, իրեն ձեռաց գաւազանը ուրիշ բանի չի ծառայեր թէ՛ ոչ խորութիւնները ցոյց տալու համար :

Յետ տեսնելու այս իրողութիւնները, տեսնենք թէ ինչ է ասոր շարժատիթը :

Սա սոսկ մագնիսական երևոյթ մ'է, սատանայական որ և իցէ արարք չի մտնել մէջը, այլ պարզ հոգեկան ոյժ մ'է և կամ լաւ ևս՝ անձնական հոգեկան կարողութիւն մը, որ մեր մտածմանց և զգացմանց համաձայն յատկութիւններ կ'առնու, որով



Պատանին Ռօզա՝ կը գտնակէ՝ թէ քանի՞ մտր խորութեամբ ջրոյ հոսանք կայ :

եթէ ամէն մարդ կարենայ գիտնալ զայն զարգացնել, կրնայ այլ և այլ բարիքներ առաջ բերել, ինչպիսի է ջրագուշակորիւնը :

Եւ այս՝ թագուն կարողութիւն մ'է, որ ամէն անհատի մէջ կը գտնուի. և ինչպէս մարդկային ամէն կարողութիւնները մասնաւոր կ'իթութեամբ միայն երևան կ'ելնեն ու կը զարգանան, նոյնը կրնայ ըսուիլ նաև ջրագուշակորիւնը :

Ըմբիշը անշուշտ մէկ օրուան մէջ չէ ստացած այնքան կատարելութիւն և կամ երաժիշտը իր հիմնալի տաղանդին տիրացած՝ կարճ միջոցին մէջ. ասոնք կըրթութեան երկար շրջաններ բոլորած են, մինչև որ հասած են իրենց բարձրագոյն աստիճանին :

Ուրեմն ջրագուշակորիւնը ուրիշ բան չէ, բայց եթէ հոգեկան մարզուած կարողութիւն մը, որոյ զործածութիւնը անհատէն կախուած ունի :

կը նպաստէ նաև չրագոյնակորսեան ջր-
զային գրութիւնն իսկ, և եթէ դիտելու
ըլլանք, երբ ջրագոյնակը տեղոյն վրայ
կը հասնի, ներքին ցնցում մը կը զգայ,
և այս ցնցումը կերպով մը զինքը կը
ստիպէ նոյն իսկ գիտնալու ջրային երա-
կին երկայնութիւնը:

ՈՐՈՆ

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

« Հայի ճակատագրէն » . — Գրողն է՝
Սիրա Այն անունը նոր պիտի չնչէ Ռագ-
մակիի ընթերցողներուն. կարդացած ըլ-
լալով՝ իրեն « Տարսոնի ջարդը » վերնա-
գրով յօդուածը, որ գրուած պիտի ըլլայ
իրենց ուշը և զուրուշը:

Պարզ է առջարկը: Սիրա կ'եղերերգէ
— այս ինն ոտանաւորներով կազմուած
տետրակի մը խաւերուն մէջ — հայի առօ-
րեայ ձակարագիրը, սուր և արին, բոց
ու մոխիր, գերանք ու գերփանք. ինքն
իսկ անոնց աշուի ճիւղներէն հազիւ
ուրեմն մազապուր ճողոպրած: — Եղովկ
բախտին . . . անէ՛ծք յամայր արենարբու
խոժանին . . . քանի՛ Սիրաներ իրենց ա-
րեւուն վարդակարմիր Արշալոյսին մէջ
արենաճապաղ խեղդուեցան, մարեցան . . .

Սրտակեղեք դրուագներ են՝ « Հայի ճա-
կատագրէն » . բայց անխառն, իրական
զգացմունքը՝ որուն մէջ կ'ողողին Սիրայի
ոտանաւորները, և անոր ջանը՝ մուսայի
մը աւելինն մէջ թաթիւնու իր գրիչը՝
հրապուրիչ դարձուցած են գանոնք:

Սիրա՛ տաղաչափութեան հետ կ'ախոր-
ժի նաև յանգ: Յանգը՝ ոտանաւորին հա-
մենն է, երբ ճոխ ու ճահաւորապէս զար-
դարուած ըլլայ: Մեր արդի գրիչները սա-
կայն, զրեթէ յանգ կազմելու ըղձաւանջէն
թելադրուած, նոր բանածեւ մ'աւելցուցին
(եւրոպականէ անունած) բայերու ելեն հո-
լովակերտը — որ՝ մանաւանդ երբ կրկնութի
անախորժալուր է, ինչպէ՛ս խոր գիշերի

անդորրաւէտ պահուն՝ դրան մը կոչնակա-
թակին գանգիւնը:

Սիրա եւս այս դարձուածքը յօժարու-
թեամբ կը տողէ.

Հողմեր կու գան ու կը սահին
Հայրենիքի գաւառներէն,
Հողմեր կու գան հայախարհի
տառապանքը ողբերգիկէն.
Աճիւնացած երդիքներու
սառ մոխիրները սրսկելէն:

Այսպէս կ'երթան կարուաններ,
զժուար ճամբուն զոհեր տալէն.
Այսպէս կ'երթան, եղբայրներու
գիտկներու վերայ լայկէ,
Ո՛վ որ ողջ է պէտք է քալէ,
իր մեռելները թաղելէն . . .

Ամեն վայրկեան փուշերու մէջ
բողիկ սուքերն արինեղէն,
Գացին հայի կարուաններ,
չորք դւ թախք սերմանելէն:

Սիրայի ոտանաւորները՝ Սիւմանթայի
հատորիկները կը յիշեցնեն: Ասոր գրիչը՝
Սիւմանթայիին շաւղէն կ'ընթանայ, ա-
ռանց անոր խորհրդանիշը (մխարիք) մթնու-
լորտէն քալելու:

ՄԵՆԱՍԻՔ

ՔԱՆԱՔԱՅԻ երկշարթաթերթ հայերէն և
անգղիերէն:

Հասցէ՝ To the Editor of "The Citizen"
p. O. Box 1224

FRESNO, CAL.
U. S. A.

ԱՄՍՕՐԵԱՅ ՏԵՂԵՎԱՏՈՒ Հրատւ Մոս-
րատ—Ռաֆայէլեան նախկին աշու-
կերտաց միութեան:

Գիմն՝ **Sakis Agadj N. 34 péra**
CONSTANTINOPLE